

ուրիշներն ալ խոշոր թերութիւններ ունին, բայց սա մերինը չպիտի պակասեցնէ: Սակայն դիտեցէք, անոնց թերութիւնները ուրիշ տեսակ են. եթէ ժամանակ ունենայի, պիտի բացատրէի՝ որ ֆրանսերենի և անգլիերենի թերութիւններն ամենևին մերինին չեն նմանիր. ուրեմն Չեզմէ պիտի խնդրէի միւսներու թերութիւնն մեր ձիրքն չսեպէք: Գիտցած ըլլաք, մեր գիրերու դժուարութիւնը այս ինչ կամ այն ինչ թերութիւնէ չէ, այլ անոնց կուտակումն է՝ որ մարդկային ոյժերէ վեր, անտանելի բեռ մը կը շինէ մեր լեզուի ուսումնասիրութիւնը: 19րդ, մեր գիրերու թերութիւնը իսլամ ցեղերու մէջ արգելք է եղեր շնորհեցով տպագրական հիմնարկութեանց տարածման:

Ե. — Ինչո՞ւ, միթէ տպարան չունինք. ուրեմն մեր գիրքերն և թերթերն ո՞ր տեղէ են:

Վ. — Եթէ մեր տպագրութեան գործերն միւսներու հետ բաղդատելիք, անշուշտ սա պարծանքէն պիտի խպնէիք: Երկրագունտի վրայ հարիւր միլիոն Մուսուլման կայ, և զուցէ 6—7 միլիոն Յոյն և Հայ. շեշտով կրնամ ըսել, ևս 6—7 միլիոն քրիստոնէից մէջ՝ առ նուազն տասնապատիկ աւելի տպարան կայ քան հարիւր միլիոն Մուսուլմաններու մէջ: Այս տարբերութեան պատճառը անոնց տպագրութեան դիւրութիւնն է: Մեր տպագրութեան գործն այնքան դժուար է, որ իսլամ կառավարութեանց ամեն զոհողութեանց և ճիգերու դէմ մենք դեռ ևս մէկ ձևով գիրք կրնանք տպել, այն ալ Հայ մը հնարք է Նասի տառերով: Որովհետև միւս մեր գրութեանց համար, նոյն իսկ Նասալիդի համար տպագրութեան աշխատութիւնն անկարելի է: 20րդ, սա թերութիւնն հետագրութեան շուրջն է. հարկաւ լսած էք, այս օր միւս ցեղերու մէջ հեռագիրը կը տպագրուի, մենք սա գիտէն չենք կրնար օգտուիլ մեր գրերով, և միւսներէն ասոր մէջ ալ ետ պիտի մնանք: 21րդ, 22րդ և 23րդ թերութիւնները են ծունկի վրայ գրելն, եղբանայ (նէյ կամ դամիշ) գրիչով,

և աջ ձեռքէ դէպ ի ձախ ձեռք. երեքն ալ դժուարութեան պատճառներ են, որոնց բոլոր վնասներն Չեր բանադրանքէն կը վախնամ մանրամասն յիշել:

Ծ. — Բանադրանքի և ուրիշ ամեն պատժի համար Չեր ըսածներն արդէն կը բաւեն. տեսնե՞ք վերջն ո՞ր պիտի հասնի:

Վ. — 24րդ թերութիւնն հարկաւ Չեզ մօտ ամենէն շնչին պիտի սեպուի, բայց իմ տեսակէտէն ամեն թերութիւն՝ զոր մինչև այժմ յիշեցինք՝ ասոր հետեանքն է, և այս թերութիւնն մեր տառերուն շաղկապումն է:

Ծ. — Դուք հոս վերջին աստիճանի աշիրաւութեան հասաք: Ամեն մարդ գիտէ, մեր տառերու շաղկապումն վայելչագրութեան կատարելագործումն է: Դուք մեր տառերու հետ ինչ թշնամութիւն ունիք, որ անոր վայելչութիւնն ալ թերութեանց մէջ կը դասէք:

Վ. — Անտարակոյս տառերու շաղկապումն գրութեան ձիրքն է. բայց ե՞րբ. միայն ձեռագրի մէջ, այլ ո՞չ տպագրութեան մէջ: Եւ ձեռագրի մէջ շաղկապումն պիտի դիւրին ըլլայ և որոշ կանոններով: Ֆրանսերենի մէջ կը բաւէ տառի վերջը միւս տառի հետ նուրբ գծով մը շաղկապել, իսկ մեր մէջ սա շաղկապումն որոշ հիմ չունի. տառեր ունինք՝ կը կապուին, միւսները չեն կապուիր, և շաղկապման ձևը դիրքին համեմատ տասը քրսան կերպ կը ստանան: Միայն սա արհեստն, այս ինքն տառերու շաղկապումն, առ նուազն երկու տարի աշխատանք կը պահանջէ ուսանողէն:

Ծ. — Տէր իմ, դուք ալ առաւելարանութիւն կը սիրէք: Ես խօսք՝ կու տամ Չեզ, ում որ կ'ուզէք՝ ես երկու ամսի մէջ շաղկապումն կը սովորեցնեմ:

Վ. — Մեծապէս կը սխալիք. բոլոր Չեր կեանքն, քառասուն տարի, մեր գիրերուն և լեզուին էք զոհեր: Եւ ես կըրնամ հարիւր հատոր գիրք Չեզ ցուցնել, ուր տառերն չկրնաք որոշել, և այս ալ Չեր անկարողութեան և անգիտութեան ա-

պացոյց չի կրնար հաշուիլ: Սա մեր տա-
 ունրու շաղկապման յանցանքն է: Եթէ մեր
 սովորական գրութեան շաղկապումը կը
 հասկնաք, չպիտի կարծէք որ դիւրին գործ
 մը կը կատարէք: ամեկութենէ ի վեր ա-
 սով էք գրադիր և գաղափար չունիք որ-
 քան էք աշխատեր: Ես շատեր կը ճանչ-
 նամ՝ որ մեր լեզուն գիտեն, աղէկ կը
 խօսին, բառերն առանձին ուղիղ կը գրեն:
 բայց երկու տող գրելու մէջ սա շաղկապ-
 ման զժուարութենէ շուարած կը մնան:
 Սակայն ասոր մեծ զժուարութիւնն սոյա-
 գրական աշխատանքի մէջ է: Միւս ցե-
 դիրու սոյարանն 25էն մինչև 30 ձևեր
 ունի. իսկ մենք, 30 տառ ունենալով հան-
 դերձ պիտի 600՝ գուցէ 800 ձևեր շինենք
 Ֆիայն Նասի գրերու համար՝ որ ամենէն
 պարզն է: Իսկ Նասպայիտի համար 1500
 ձևեր պէտք են: Եւ միւս մեր գրութիւն-
 ներու սոյագրութեան գործն մարդու ու-
 ժերէն վեր է: Միւս ցեղերու սոյագրու-
 թեան մէկ ժամուայ անշատանքն մեզ հա-
 մար հինգ ժամ է: Արոնց մէջ ամեն բեռ-
 նակիր առանց կրթութեան կրնայ սոյա-
 գրութեամբ աշխատիլ, մեր երկու բառ
 սոյագրողն ալ պիտի գրագէտ ըլլայ: Այս
 օր յառաջադիմութեան առաջին գործիքն
 սոյարանն է. և եթէ մեր սոյագրութեան
 աշխատանքն միւս ցեղերէ քսանսոյագրող
 աւելի ըլլայ, մենք ինչպէս պիտի կրնանք
 անոնց հետ մրցիլ: Մեր բառերու մէջ ե-
 թէ ձայնաւոր չունինք, պատճառն սա տա-
 ունրու շաղկապումն է. վասն զի ձայնա-
 ւոր գրելն բառերու մէջ շաղկապումը կը
 խանգարէ. և նիշեր գրելն բառերու վե-
 րև կամ ներքև՝ ամենևին օգուտ չունի,
 եթէ տառերն իրարու հետ շաղկապեր էք:
 Գուր որքան կ'ուզէք՝ իմ գաղափարը ծաղ-
 րեցէք: Ես մինչև կենդանի եմ՝ պիտի
 պնդեմ որ իսլամը քայքայուեցաւ սա մեր
 գիրերէն, և մեր գիրը քայքայուեցաւ սա
 տառերու շաղկապումէն:

Ե. — Մեր տառերու դէմ բան մը չը-
 մնաց ըսելու, սակայն Ձեր առարկութեանց
 դէմ պիտի գիտել տամ. եթէ մեր գիրն ի-
 րօք յառաջադիմութեան արգելք է, ու-

րեմն սա գործիքով ինչպէս իսլամ եր-
 կիրներն ատենօք ամեն զիտութեան և
 ամեն յառաջադիմութեան ասպարէզ ե-
 ղան:

Վ. — Ձեր առարկութեան մէջ կէտ մը
 կայ՝ որ շատերը շիթեցուցեր է: Ձենք
 ըսեր որ մեր գիրերով կրթութեան տիրա-
 պետելն անկարելի է: Կ'ընդունինք որ սա
 տառերով երբեմն արարներն ի Պաղատա
 և յԱնտիլիս՝ զիտութեամբ իրենց ատենի
 ամէն ցեղերէն յառաջընթաց էին: Սակայն
 արարներու գիտութիւնն սահմանափա-
 կուած էր քանի մը դպրոցներու մէջ, և սա
 շրջաններու մէջ երբեմն նշանաւոր
 գիտնականներ կ'երևնային: Բայց այդ
 դպրոցներէն զուրս՝ հասարակ ժողովուր-
 դըն մեր օրուան ազգաբնակութենէն աւելի
 տգէտ էր: Այն ատենի գիտնականներն՝ ի-
 րաւ է՝ կրթութեան աստիճանը բարձրա-
 ցուցին, բայց ամենևին չլրացան անոր շըր-
 ջանն ժողովուրդին մէջ տարածել: Որպէս
 այսօր ալ սա գիրերով կարելի է մեր մէջ
 նշանաւոր զբազէտներ տեսնենք, բայց հա-
 ւանական չէ որ մեր զբազէտներու թիւը
 հայերու և եւրոպացւոց գիտնականներու
 թիւերուն հասնի:

Ե. — Եստ աղէկ, եթէ արարներն ա-
 ռանց ժողովուրդի կրթութեան՝ այնքան
 աշխարհակալութիւն կրցան ընել, մենք ալ
 կրնանք առ նուազն պահել ինչ որ ունինք՝
 առանց ժողովրդական կրթութեան:

Վ. — Այո՛, եթէ աշխարհն այսօր ա-
 րարներու ժամանակին նման ըլլար, մենք
 ալ կրնայինք մերն պահպանել և արար-
 ներէն ալ գերազանցել: Սակայն, աւագ,
 մեր ժամանակներն հիներուն հետ չենք
 կրնար համեմատել: Հին ատեններն եթէ
 միայն կառավարող դասակարգն կրթութիւն
 ունենար, դա կը բաւէր ցեղի մը համար:
 Բայց այսօր այդպէս չէ. ոչ միայն կա-
 ռավարող դասակարգն, բոլոր ժողովուրդն
 կրթութեան պէտք ունի: Այսօր կառավա-
 րութեան ոյժն՝ անոր նախարարներու ու-
 չիմութիւնը և կրթութիւնը չէ, աւելի ա-
 նոր հասարակ դասակարգերու մէջ ուս-
 ման ծաւալումն է: Ուշիմ նախարարնե-

բով կրնանք կառավարութիւն մը շտկել՝ որպէս Պէնի Ապպաս խալիֆայական հասարակութիւնը: Սակայն անկարելի է Անգլիա մը կամ Պիլիպինա մը շինել միայն կրթութեամբ նախարարներով: Արարներու կառավարութիւնն հաստատութիւն մ'էր քանի մը գիտնականներու ուղեղով շինուած, իսկ ֆրանսական պետութիւնն ընդհանուր ժողովուրդի մը կրթութեան արգասիք է: Այսօր չի բաւեր արարական կառավարութիւն մը ունենալ: անդիակական կամ ֆրանսական պետութեան նման պիտի կազմակերպուինք: Սա ալ անկարելի է առանց կրթութեան տարածման. և այս տարածումն այն աստիճանաւ որ Եւրոպացիք ունին, անկարելի է առանց այն գործիքներու զոր անոնք հնարքեր են:

Ե. — Ասոնք բոլորն ալ հասկցայ. սակայն հազար տարի է, սա գիրքերն մենք սովորքեր ենք, հիմա ինչպէս կրնանք մեր տառերը մէկ անգամէն փոխել:

Վ. — Նախ, չըսի միանգամայն փոխենք, մեր նպատակը բարեփոխումն էր: Երկրորդ, եթէ մեր իսլամական շահերն փոխելն ալ պահանջեն, ասոր վնասն ինչ է:

Ե. — Ալ աւելի վնաս ինչ կրնանք երեւակայել: Բոլոր մեր գրականութիւնը պիտի փոխենք:

Վ. — Գրութեան ձև փոխելն ինչ առնչութիւն ունի գրականութիւն փոխելու հետ. էլլաֆ և Շահնամէն կ'ուզես Նասի գրով զրէ, կ'ուզես Նասոյայի, անոնց նիւթը միշտ միևնոյնն է:

Ե. — Անտարակոյս նիւթը չի փոխուիր, բայց մենք կը ստիպուինք, թողեալ սա գրքերն զոր այնքան դժուարութեամբ սովորեցանք, մէկ ուրիշ գրութիւն սովորի:

Վ. — Ամենևին դժուարութիւն չի կըրնար ըլլալ, հինը գիտցողն շուտով նորն ալ կը սովորի:

Ե. — Այո՛, բայց անոնք որ նորը կը սովորին, հին գիրը չպիտի կարդան:

Վ. — Նախ, անոնց ուսման ճանապարհն ազատ է, ուզողն թող սովորի: Երկրորդ, հին ձևերու ուսման պէտքը չպիտի զգանք,

քանզի բոլոր մեր գրականութիւնը շուտով նոր ձևի կը փոխենք:

Ե. — Մենք քանի հազար գիրքեր ունինք, ինչպէս պիտի զանոնք փոխենք:

Վ. — Մենք քանի միլիոն հին հրացաններ ունէինք, ինչպէս փոխեցինք. քանի հին նաւեր ունէինք, ինչպէս փոխեցինք. քանի միլիոն հին ռազմամթերքի վճարած էինք, ինչպէս հիմա նորը կը գնենք: Միթէ մենք ո՛րքան գիրք ունինք: Ինքն վճարեցէք սա պատերազմական նոր նաւերու մէկը տասներորդ արժէքը, և ես Ձեր բոլոր գիրքերը, ինչ որ իսլամներն ունին, երկու տարւոյ մէջ նոր գրելով Ձեզ պիտի յանձնեմ: Ուրիշ փորձերու ճանապարհին ինչ գանձեր և ինչ ժամեր չենք զոհեր: Եթէ մեր մեծ խնճոյքներու մէկի ծախսն ազգային կրթութեան բարեփոխելու զոհենք, ինչ յանցանք և ինչ հայհոյութիւն արդեօք պիտի գործած ըլլանք:

Ե. — Ի հարկէ կառավարութեան բարեփոխման համար ամեն ծախս և ամեն նորոգում ներելի է. սակայն մեր գիրը մեր օրէնքին հետ կապակցութիւն ունի, և մենք մեր օրէնքի պայմաններէն ամենևին չենք կարող շեղիլ:

Վ. — Դարձեալ գացիք նիւթը կապեցիք օրէնքին հետ գիրն ինչ կապակցութիւն ունի օրէնքի հետ. այն զազափար յայտնելու և որոշելու գործիք մ'է, և մենք պիտի այն ձևն ընդունինք որ ամենէն յարմարն է: Այո՛, նիւթի էութիւնը չը պիտի փոփոխենք: Սակայն մեր պարտքն է, որպէս մեր միւս գործիքները դիւրութեան և կատարելագործման աստիճանին համեմատ կը փոփոխենք, սա գործիքն ալ բարենորոգել: Երբէք մարգարէ մը չէ հրամայիր՝ թէ իր ըսածներն ինչպէս պիտի գրենք: Քուրանը նախ քոֆի տառերով գրեցին, հիմա ինչո՞ւ ետսի կը գրենք:

Ե. — Նասի ձևով կը գրենք, քանզի կարգալն աւելի դիւրին է:

Վ. — Միևնոյն փաստով ես կ'ըսեմ, հիմա պիտի ձևով մը գրենք՝ որ Նասիէն աւելի դիւրին ըլլայ: Իսլամ կրօնի հիմնա-

կան սկզբունքն անոր գործնական դիրու-
թիւնն է: ժամանակին համեմատ Աստուած
իր լեզուն և գիրն փոխեր է, իր ազդե-
ցութիւնն և շունչը յայտնելու համար:
Ինչո՞ւ մենք պիտի կապուինք մէկ գրու-
թեան ձևի հետ՝ երբ նա ամենեւին Աս-
տուծոյ հետ կապակցութիւն չունի: Աս-
տուածայայտնութիւնը և մարգարէութիւնը
երբեմն երբայական լեզուով և գրով էր,
յետոյ արարերէն և քուֆի տառերով ե-
ղաւ, այժմ սորս, նսախ և նարայից գրե-
լով կը գրենք: Ինչո՞ւ պիտի այսուհետև
աւելի դիրին տառերով չգրենք: Մեր ար-
գիտութիւնն ծածկելու և յառաջադիմու-
թիւնը մերժելու համար մենք պատրուակ
մը հնարեր ենք: Ամեն գործ և ամեն գո-

հողութիւն որ չենք կրնար յանձն առնուլ,
կ'ըսենք՝ մեր կրօնքի դէմ է, (բ) միմի
գլուխի ձևը կամ (ճ) նունի շրջանակը
ի՞նչ առնչութիւն ունի շէրիյաթի հետ:
Պարսկաստանի ամեն գիւղ գրագիր մը կը
գտնենք՝ որ իր հաճոյքին համեմատ մեր
գրութեան ձևերը կը փոխէ: Դիտեցէ՛ք՝ որ
այս վերջերս մեր ապագրութիւնը տառե-
րու ձևերը որքան փոփոխեց, հարիւր ձև
(յ) վավ և (օ) հէ ունինք՝ որ իրարու
նման չեն: Իթէ փոխանակ այս բոլոր ըստ
քմաց փոփոխմանց, կանոնաւոր բարեփո-
խում մը շինենք, ո՞ր մարզաբէն և ո՞ր ի-
մամն մեզմէ պիտի դժգոհ թնայ:

ՏԻՐԻՒ ՊԱՅԻՒ

Շարայարելի



ՆՈՐ ԵՐԳԵՐ

ՎԻԿՏՈՐԻԱ ԱՂԱՆՈՒՐԻ



ՈՒՄ

Կ'երթային: Դեպ էր ճանապարհն ու ժայռուտ:
Նէ իր ընկերը քնքարէն կը դռուէր
Գրգուանքներու և ժրպիտի: Խուսափուկ
Սակայն ժրպիտ մը, խուսափուկ գրգուանքներ
Ան կը շնորհէր խարտիչագեղ այն կոյսին:
Բիբեբը պի՛շ դէպ ի կատարը, ծարաւ
Բարձրութեանց, հո՛ր ու բոց կամօղ մը կ'ելլէր:
Կատարն հեռու էր, բայց աղջնակը արի
Ձրւարթ երգեր կ'երգէր, որ զայն յորդորէ,
Սիրտ տայ անոր, եւ կը կըրկնէր արձագանգն
Երգն ու գեղգեղն իր ժրպիտին: Նէ կարծես
Հեռք անգամ չէր թողուր, այնքան թեթեւ, ժիր
Կ'ելլէր դարձերն ի վեր, մագիլը չքրնաղ
Հովին, զգեստները ծրփծրփուս, եւ զրւարթ
Ու թարմ ինչպէս ապրիլն: Անա նրպատակն
Իր մօտ տեսաւ այն ուղեւորն, եւ բըռնած
Գագաթն, հասաւ հոն ուր ծաղկեայ կամարի

Տակ կը սպասէր իրնն ամբոխն անհամբեր:
Եւ ունկընդդեց ոպսաննաներն ու սեղմեց
Գըրկեց շրթը բարունակն: Հո՛ւսկ ուրեմն, հո՛ւսկ,
Ո՞չ լի սրարբուս յաղթանակին ներս հետ,
Արի շրթնաղ ընկերուհոյն: «Ո՛ւր է, ո՛ւր,
Ո՛ւր է գացեր, ո՛ւր, երբ հիմա քովս եր նէ»:
Ան կ'երկարէ իր բագուկներն՝ երագոտ,
Նըման կայրին՝ որ յանկարծ գուրկ կը մընայ
Առաջնորդող ձեռքէն: Ինչո՞ւ կը մըթնէ
Երկինքն, ինչո՞ւ երգերն հիմա կը հընչեն
Հեզօրէն: «՛հ, փայլակը մէկ, մէկ փայլակն
Այն աշքերուն: Խաղիկ մ', ակնարկ մ', արձաւ»
(գանգ մ')

Իր ժրպիտին. տեսնէի զայն անգամ մ' ալ,
Վերջին անգամ մ' ալ լքուէի հրաւերն, ո՛հ,
Գրգուանքներու և խօշական խաղերու,
Եւ մէկ ժամու մոռացօնքին. տեսնէի
Հովին ձրգուած այն իր ծամերը, դարձաւ
Լքուէի ձայնն՝ որ կը յօդէր հրաշալի